

մար թերթը լրացուցիչ մասն էր դաստիարակութեան, կրթարանը՝ ուր պիտի փայլէին միտքն ու գրիչը, սիրտն ու հոգին ապագային համար պատրաստուողներուն։ Այդ գետնին վրայ ևս անիկա կը մասր աննուաճ, բազմակողմանի, խոր, և օրինակելի գրելը խօսելու հետ զուզընթաց, իր կեանքի անզանցառեկի անհրաժեշտութիւնները եղան, զինք իր մեծութեան հանող զոյդ թաները իսկ վարչական ու տանեսական իր արդիւնքներուն հետ միամին, որոնց համար չեմ ուզեց հոր լայնալ, վասն զի այդ մասին ևս պահանջուած լուսարանութիւններ տրուած են այս էջերուն մէջ, գերակիր կը մայ իր կրօնական պետի գեր թէ՛ Ս. Աթոռի մէջ, և թէ՛ Սփիւրքի համար, Բեմական, ուսուցչական, և գրական իր գործունէութենէն յետոյ, անիկա գերազանցօրէն կատարեց մանաւանդ կրօնական պետի և հօր իր գերը. իր մահով թափուած արցունքները, և զգացուած սուզը ամենուրեք՝ պաշտօնական ու սովորական ըլլալէ աւելի բանը մը կը զգացնէին. իր հոգեսուն զաւակներն իրմով կը կորսնցն նշմարիտ հայր մը, իմաստուն առաջնորդ մը, և յաւէտ ողբալի սիրող սիրտ մը։ Զուրտ տեղը չէ որ էջմիածնի տիսուր շիջումէն վիրջ, բոլոր նայուած քները իրեն սեհուած էին, իրմէն սպասելով կարելի զարմանը աւերին, իր կարգադրութեամբ էր որ, եօթ երիտասարդ վարդապետներ քանի մը տարիներու մէջ զրկուեցան Ս. Աթոռէն, Եկեղեցոյ և ծովուրովն ծառալութեան։ Այս ազատակող պէտքերուն առջեւ, անիկա ուներ արևոտ հեռանկարներ, և ծրագրեներ։ Մահը կը հարուածէ զինք իր հազիւ իրագործել սկսած երաշներու և ծրագրեներու դիմաց։

Երբ կը վերջացնեմ այս տողերը, կը զգամ շուրջս խորունկ պարապը իր բացակայութեամբ զոյցած։ և տիսուր ու չարագուշակ մտածումներ կը ծուատեն հոգիս։

Բայց իր հոգին սրբազն տեսիլքի մը պէս, կը լուսաւորէ զմեղ, և կը զօրացնէ մը երամքերը իր թերաւարա գործին ի սպա։

Արցունքով և յոյսով ծունկի եմ իր յիշատակին առջեւ։

Եղիշէ ՎԱՐԴԱՊԵՏ

ՍՐԲԱՁԱՆ ՊԵՐՃԱԽՈՍԸ

Հոգելոյս պատրիարքին խօսքը իր գործին ծաղիկն էր։ Զինք կազմող աւանդութեան հաւատարիմ խօսքին պերճութեան հոգածու էր, և իր հոգածութեան փայլուն ելքին մէջ հոգեկան մեծ վայելք կը զգար։

Զինք, իր մէջ խօսողը կազմող աւանդութիւննը եղան է Արմաշինը, որուն քարոզչական ուղղութեան լաւագոյն ներկայացուցիչն էր ինք թերեւա իր ուսուցչէն եւաք կամ անոր հետ։ Պաշտամունքի մատեցող իր նոգենին հիացումը հանդէպ եղիշէ պատրիարքին, որ առաջնորդը և հոգին եղած էր Հայոց Եկեղեցին մէջ վերջին ժամանակներուն տիրական զարձած արմաշականութեան, իր մաքին մէջ խորունկ եւ մինչեւ իսկ այլամերժ ակօս մը բացած էր, նոյն ուղղութեամբ և նոյն արօրէն, որով հերկուած էր իր տիպարին միտքն ու հոգին։

Արմաշականութիւնը — գպրեվանքի մը դիմագիծն ու կատարումները համեմեղեցական շարժումի մը աստիճանին բարձրացնող այս բառը իրաւացի պէտք է գտնին ամէն անոնք որոնք վերջին կիսադարուն մեր Եկեղեցին կամ անցնելու վրա եղող մեր Եկեղեցական գէմքերու վերջին սերունդին պատմութիւնը կը դասին — յաշկանշական և շահեկան ուսումնասիրութեան մը բոլորովին արժանի երեսյթ մըն է։ Երկոյթ մը՝ որուն սէոյթով անսպասու արկազական վերջուն չէ անոր չպատկանող և անոր մընուրոտին մէջ չապրած հայ Եկեղեցականի մը համար, որ լիճ Պատերազմէն և անոր հետեւանքներէն կը մեկնի։ Այդ վերլուծումն ընել և արմաշականութիւնը իրեն շարժում յառաջ բերող զսպանակները եւրեան բերել չէ ստկայն նպատակը այս տողերուն, որոնք նույիրուած են միայն այդ շարժումին ամենէն հաւատարիմ վարիչներէն միոյն Եկեղեցական գործունէութեան մարզերէն մէկուն մէջ ի յայտ թերած կտտարումին մասին խօսք մը լսելու։ Բայց այդ խօսքին խարիսն մը տուած ըլլալու համար լոկ՝ պէտք է անցողակի բաննեք՝ թէ արմաշականութիւնը — որուն ամենէն յայտնի գործիններէն ոմանց կենդանի ճա-

նաշողութիւնն ունինք — արևմտեան վիպայնութեան (ռոմանթիսմ) և ազատականութեան (լիբերիալիսմ) նորութենէն եւ հետաքրքրականութենէն գրաւում մըն է, անհակառակ անձնատուութեամբ մը: Հաշտեցման ճիգ մըն է՝ հայ քրիստոնէութեան իմացայնութեան, գտասականութեան և հոգեկանութեան դէմ ելնող կարծեցեալ անդիմադրելի օտարական ուժերու հետ: Թէ ի՞նչքան յաջողեցա կամ ի բնէ կրնար յաջողի այդպիսի ճիգ մը պահելու տակակարն ինչ որ մերինն էր և մեր հոգիէն — այդ տարբեր հարց է: Իրողութիւնն այն է որ արմաշականութիւնը Հայց Նկեղեցւոյն համար ինքնապատպանութեան գէնքեր ընտրեց զայականութիւնն ու ողոքումը, փոխան բանաւորութեան, անկիւնագարձն ու լուութիւնը փոխան ճակատումի, տարածումն ու յարդարանքը փոխան կառուցումի, գոյներու ու թաշուրթիւնը փոխան զգերու: Սակայն այդպէս էր նաև արամագրութիւնը հայ ժողովուրդին՝ աւելի լայն տարածութեան մը վրայ: Եւ կը կարծուէր, և կը կարծուի գեր շատերէն՝ թէ այն էր հաւարաւոր միակ մեթոդը: Այդպէս խորհեցան հետեւարար արմաշականները: Եւ այդպէս ալ խօսած են:

Տուած եղաջ արդեօք հոգեկան և մըտաւոր շրջանակը, ուր պէտք է զետեղուի հոգեկոյս թորգոմ պատրիարքի քարոզին պատկերը:

* * *

Հոն ուր հնչած է անոր խորունկ ձայնը, և ազգին ու եկեղեցւոյն սիրովը բարախուն, Սեբաստիայէն մինչէ եղիպտոս եւ Երուսաղէմ, գտած է ան իր արձագանքը ունկնդիր հոգիներու մէջ: Իր դաշն եւ կը շուրջաւոր նախադասութեանց թաւալող յաջորդականութիւնը տեսական ու տիրական յուղականութեան մը երգը եղած է քաղցրաբրառու:

«Ճախարակեալ» էր իր ոճը, ինչպէս ինքն իսկ կըսէր, իր բեմական խօսքին՝ ինչպէս իր գրութեանց մէջ: Գարծուած քններով շինուած իր նախադասութիւնները, յաճախ զարդարան քններով պմնուած, կուտակուող կորութիւններով կրսուած զարդանականները կը յիշեցնէին: Այսպէս է, օրինակի համար պատահարար առնուած հե-

տեեալ կտորը, ուր կը խօսուի Առաքեալին մարմին վրայ եղող չարչարանքի նշաններուն մասին: «Կիտանք թէ յաւիտենական սուրբ մտատիպարի մ'ուզզուած իր հոգին», որ մինչեւ գերջին շունչը եռեկեֆեցալ իր մարմինին մէջ՝ ներքին հրայրքի մը անդիմագրելի տագնապումներովը, ինչպէս այնքան նշանաւոր դարձուց զինքը իրեւ մեծագոյն Առաքեալը քրիստոնէութեան, եւ իրեւ մէկը որ առանց տեսած ըլլալու ոչ խաչը և ոչ խաչեալը, բովանդակ իր քրիստոնէական գործունէութեան միջոցին ունէ ուրիշէ մ'աւելի տպաւորուած մնաց միշտ մէկին խորհուրդովը և միւսին կեանքովն ու գործովը մ'անգամայն»(*):

Նախազառութիւն մը ամբողջ, առանձին, արտասանուած — կը խօսէր գրածին պէս — երկար շունչով մը, որմէ կը կախուի ունկնդիրը: Եւ այսպէս էջեր, կամ խօսքի գեր մը բեմէն՝ կէսէն մինչև մէկ ժամ տեղողութեամբ: Այսո՛, կը հոսէր իր բերնէն մտածումին խօսքը լայն, թաւալուն գետի մը պէս, յաճախ պատկերներու ծաղկիներովը զարդարուած ափոնքներ քերելով:

Եւ իր խորհուրդութեան լրջութիւնը, մերթքարձը և անմատոյց պատուանդանի մը վըրայ գրուած, և իր խօսքին հասուն ծալքերով զգեստաւոր ու ծածկուած կերպարանքը, տպաւորիչ բան մը ունէր իր մէջ: Մինչև իսկ անոր մօտենալու համարձակութիւնը չունեցողները՝ կ'ազդուէին անկէ, կը միխթարուէին ու այնպէս կը մեկնէին եկեղեցին: Այդ լրջութիւնը նաև չնորհք ունէր, առանց թերես ուժեղ ըլլալու: Շընորհք՝ զոր կը սիրէր և կ'իրագործէր ալ յաջողապէս:

«Աւետարանի ձամբէնս գրքոյկը կը պարունակէ հատուածներ՝ որոնք հարազատ խտացումներն են իր քարոզներուն: Անոնց մէջ որոշ և հաւատարիմ պատկերացումով մը կ'երևին իր ոճը, իր մտածման եղանակը, և մանաւանդ մայր մտածումին առարկան կազմող նիւթերը: Այդ գրքոյկին պիտի հետեւէր, նոյն շունչով և ձեռով գըրուած շարք մը ուրիշ կարծ գրուած քններու, և Առաքելոց նախականուր ընդհանուր անունին

(*) Արև, 1938 երես 263:

ներքեւ, որոնք այս անգամ Առաքելոց թուղթերէն ներշնչուած կարճ ու խիտ քառողներ են, խորհրդածութեանց կազմարին մէջ ձուլուած, և հրատարակուած Սիրն ամսագրին մէջ:

Իրենց խորքին մէջ առածածե, բայց ըստ երեսիթին լայն ու երկայն նախադասութիւններով շինուած իր քարոզներուն նիւթը խասնութքն էր խաստափիրութեան, հոգեբանութեան և բարոյականի տարրեր գետիններէն առնուած գաղափարներու, որոնք ի մի ձուլուած իր մտքին մէջ աւելի շքեղ էրն քան ժուժկալ ու զօրել, աւելի ալեկոծ էին քան յատակ ու զիտ, աւելի գէղագէզ՝ քան գասակարգեալ, Հեռու չէր ան ԺԹ. դարու արևմտեան մտայնութեան մէջ անած քարոզիներէն, զորս կարդացած էր, և զմայլանքով:

Իր քարոզներուն գետինն էր սակայն Աւետարանի ամէն անգամուն, որուն պարզութիւնը կը սիրէր պերճափայլ գեղեցկութեանց հանել, երկնայինին հրաշալի փողփողանքը ջանալով տալ անոր: Տեսէ՞ք սա խօսքը Ծննդեան իր մէկ քարոզէն (Սիրն, Յնդ. 1939, եր. 6), ուր Բեթղեհէմի քարայրին ահասուններուն կակնարկէ.

Այս զերշինները, բազմամբոխ քաղաքին հիւրերուն սայլերուն և կառքերուն անդրութափաները, աւելի զթոտ քան իրենց տէրերը, սիրով տեղ կուտան, և ինչպէս քրիստոնէական արուեստը այնքան տպաւորիչ կերպով կ'արտայայտէ Յիսուսի ծընունքը ներկայացնող նկարներուն մէջ, իրենց անոյշ նայուած քովզ և ջերմ շաւնչովը բարի ասպնջականութեան տեսարան մը կը յօրինեն այդ մութ նկուղին մէջն: Եւ միւս կողմէն այս քարոզին մէջ դիմեցէք քաղցրութիւնը սա խօսքին. «մօր մը կուրծ քին վրայ, մանկան մը ժափիտին մէջէն Աստուծոյ մարմացած սէրը այցելած է մարդոց (անդ, երես 7): Ու այսպէս զրեթէ միշտ:

Իր քարոզներուն ապումը կերպով մը կը սկսի Աւետարանի ձամբէն գրքոյնկով: Անկէ առաջ շատ բան չունի հրատարակած, իրրե արձանացումը իր խօսքին: Իսկ լիովին մշակուած և ամբողջութեամբ իրագործուած քարոզները գրուած իր գտնուին Սիրնի էջերուն մէջ, իր պահքութիւնութիւննէն սկսեալ: Քիչ անգամ կը զրէր արդէն իր խօսելիք կանիսաւ: Աւելի՝ կը

խորհրդածէր իր նիւթին մասին առաջուց, ինչպէս կ'ընէր իր ուսուցիչը, Եղիշէ Պատրիարք: Բայց միշտ կը խօսէր գրուած քարոզի մը յդկունութեամբը. այնքան ճարտար էր հայերէնի իր ձեռնումը, ճուռ իր բառամթերքը, ճուռ իր գարձուածքը, և դաշնաւոր իր նախադասութեանց կազմը:

Բայց պէտք չէ մոռնալ՝ որ իր խօսքին շէնքը խարսխուած աւետարանի վրայ՝ կը վերջանար ու կամար կը կազմէր շատ անգամ ազգային ու ազգասիրական մտածում ովզ մը կամ զգացումով մը: Ու իրեն համար քրիստոնէութիւն և հայութիւն անքաժանելի միութիւն մը կը կազմեն: Աւանց քրիստոնէութեան գաղափարին՝ անիմաստ է հայութեան գաղափարը կ'ըսէ Աւագելոց Շաւիղով՝ իր կրօնական գըրուած քններու շարքին վերջին գլուխին մէջ, զոր կ'աւարտէ այսպէս: «Մեր գրոշը, մեր մտածիպարին պատկերն է ան, (Խաչը), ու իր տաղը՝ «Փառք Սուրբ Խաչին», ու կը փակէ: «անգամ մըն ալ այսօր, այդ բառերը կ'արտասանեն իրենց մահուան մէջ անմահացած մեր նախնեաց հոգիները, եւ ամէն օր իրենց կեանքին մէջ գէպի մահ արշաւող իրենց զաւակները. մեր Խաչը և անոր պարծանքը»:

Են նպատակն իր խօսքին. — տալ իր ունինդիններուն Աւետարանի և քրիստոնէական կրօնի հոգեկանութեան հաշակը, զանոնք տոգորել և Աստուծոյ գաղափարովը», անոնց տալ «քարոյական գիտակցութիւնը», անոնց մէջ արծարծել կրօնական զգացումը: Ուստացողական չէ եղած իր խօսքը, արտասանուած սրբազն բեմէն: Զատագովութեան գէնքը ձեռք չէ տած երբեք: Եկեղեցւոյ Ս. Հայրերուն գասական ոնին հեա՝ նաև անոնց հիմնական եւ առաջին մտահոգութիւնները զինք չէն զըրաւուած: Իր անմիջական նպատակը համոզ կելէ աւելի՝ եղած է տպաւորել, իր հեռաւոր և բռն նպատակը՝ ողերել կամ աւելի ճիշգը հոգեսորել իր ունկնդինները, ազնուածական ներմութիւն մը տալով անոնց, կրօնքի և Աւետարանի կրակէն, զոր Ազգին զաւարանին մէջ գրուած կ'ըմբռնէր, զայն, Ազգը, տաքցներու նպատակաւ:

Ինք այդ կրակն ունէր իր մէջ, որ կարծես զինք միշտ ոտքի կը նետէր, իր պարթե հասակովը և պատկանելի կերպա-

բանքովը: Զէր կրնար նստած խօսիլ, ինչ-
պէս սովոր են և պատշաճ կը նկատին ընկել
եպիսկոպոսներն ու մանաւանդ պատրի-
արքներն ու կաթողիկոնները: Եւ այս կե-
տին մէջ՝ կը տարրերէր Դուռեհան պատրի-
արքէն:

Նարժուաձեւեր չունէր բեմին վրայ. իր
ամրող կորով ու արտայատութիւնը իր
ձայնին մէջ կը գնէր: Եւ խաղաղ իր ար-
տաքինէն, ալեկոն խօսքը կը ցայտէր,
ստեղծելով ուշագրաւ հակագրութիւն մը:

Ս. Երուսաղէմի Աթոռը նստելէն, եւ
վանական միջավայրի մէջ, աւզզային գոր-
ծերէնց տեսակէտով մը հեռու նոր գործու-
նէութեան մը լծուելէն ետք հետզետէ
զգալի յեղաշրջութիւն մը կրած էր Թոր-
գոմ պատրիարք: Հետզետէ աւելի խոր-
հրդապատշ, աւելի շերմօրէն կրօնականչ
նկարագիր մը ստացաւ իր խօսքը: Հայ ժո-
ղովուրդին տիսուր կեանքին կայունացումը,
անոր հակատագրին մռայլ գծաւորումը՝
տակաւ մոլիրեցին իր մէջ մէկ կողմէն շա-
փականց ազգայնականն — կը զանազա-
նեմ այս բառը ազգասէրը բառէն — բո-
ցավառ կրակի, և միւս կողմէն արձարե-
ցին իր ներսիգին կրօնական-ազգասիրական
կայծերը: Իր ազգասիրութիւնը աւելի խո-
րացաւ իր հոգիին մէջ, խաղաղ հոսներու
վրայ նստելով, և լուսաւորուեցաւ կիան-
քով, քրիստոնէութեամբ, անոր Խաչին հա-
ւատքովն ու յօյսովը: Ազգը իր հոգիին մէջ
նկարուեցաւ լուրջ և մեղմ գոյներով աւելի՝
քան թէ պոռոս ներկերով: Ուստի և իր
խօսքն ստացաւ ներդաշնակ գոյներու նոյն
գեղցկութիւնը: Եւ իր խօսքին այդ գե-
ղցկութեամբ ջանաց ապաւորել իր չուր-
ջինները:

Այդ ապաւորութիւնը կը մնայ անջնջ, այդ ճային արձագանգը պիտի մնայ միշտ
հնչուն:

25 Փետր. 1939

Փարիզ

ՏիրԱՆ ՎՐԴ. Ն.

ՈՒՍՈՒՑԻ ՑԻ ԶԵՐ

Դեռ պատանի՝ Պարտիզակ՝ Դուրեհան
Վրգ. ի չունչով ան առաւ ուստան սէրը ու
թերես ապագայ իր կրթական ու կրօնական
կոչումին նախատարերքը: Այդ սէրը՝ պիտի
նետէ զինք Արմաշ, վարդապետին հետքե-
րուն վրայէն, ուր անիկա պիտի խորացնէ
ուսանելու և ուսուցանելու իր չնորաները:
Հոն, հանդարտ յարատեռութեամբ և լրջու-
թեամբ՝ ան աշխատեցաւ կառուցանել չէն-
քը իր մտքին, և ընդգրկելով հանդերձ իր
սրբազն ասպարէզը, իր պատրաստութիւնը



ընել իր երկորդ մեծագոյն նախասիրու-
թեան — ուսուցումին: Կրթութեան հան-
գէպ իր սէրը սրտի բխում մըն էր իր մօտ,
որ եղաւ իրին համար այն բախտորոշ հո-
գեկան բարեխառնութիւնը, ուր պիտի հա-
սուննային կրթական մշակի, գրագէտի, և
հոգեորականի չքեղ իր արժանիքները: Ան
Արմաշէն գաւառ մեկնողներուն վերջին-
ներէն է:

Կաղապարուելէ յետոյ այդ վառարա-
նին մէջ, ան կանուխէն փաստը բերաւ իր
մէջ տիրական մարդուն, ծանրախոհ եկե-
ղեցականի խորքին վրայ՝ կրթասէր, կըր-
թանուէր ուսուցչին: